

ըի մը չեղաւ , որ իրեն մէկ նոր մասնաւոր բարերարութեանը վկայ ըլլար : Աշբեմն հիւանդանոցներու օգնութիւն կը հասցընէր , երբեմն աղքատաց կարօտութիւնը կը հոգար : Այսն իսկ բանտարգեալներու վրայ ալ ցուցուց լուգովիկոս իրեն բարերարութիւնը , տանջանք տալու սովորութիւնը վերցրնելով Դաղղիայէն : Ա երջապէս վախնալով որ իր տէրութեան ընդարձակութեանը պատճառաւ չկրնար ինքը իր հպատակացը ամէն պիտոյքը իմանալ , այս վախճանաւ Աղջային ըսուած ծոցէլ հաստատեց : Ասովովուրդը չնորհակալ կ'ըլլար Աստուծոյ որ այսպիսի արդար ու քաղցրաբարոյ թագաւոր մը չնորհէր էր իրենց , և ամէն անդամուն որ կը տեսնէին զինքը՝ ցնծութեան աղաղակներ կը վերցընէին , և չէին կը տանար իրեն նայելով ու զինքը օրհնելով , ինչպէս որ հանդիպեցաւ իր գէպ 'ի Հ էրպուրկ ըրած ձանապարհորդութեանը մէջ :

Ի այս լուգովիկոս այն ատեն աւելի ցուցուց ժողովրդեան վրայ ունեցած անկեղծ սիրոյն մեծագոյն նշանները , երբոր տեսաւ Ազգային ժողովրին իր թագաւորական իշխանութեանը դէմ յամառեալ ու խռովայոյզ հակառակութիւնները և վախնալով որ շատ գէշ հետեանքներապիտի ելլեն անկէց՝ այս իօսքս ըստ . “Ու որ իմ թագաւորութիւնս պահելու համար՝ հարկաւոր է որ իմ հպատակացս արիւնը թափեմ , ես աւելի կ'ընտրեմ իմ իրաւունքներս զոհէլ . . . : Այնչափ ծանր էր իրեն՝ ժողովրդեան արիւնը թափելու մտածութիւնն ընելը , որ շատ անդամ վախնալով թէ ժողովովուրդը խռովեալ ու սարսափած է՝ ետ կեցած է իր իմաստուն խորհուրդները 'ի գործ զնելէն , որոնք նոր սկսած ապստամբութիւնը հանդարտեցընելու համար մտածեր էր : Այսն յետին վախճանիս համար հրամայածէր որ գունդ մը իռանտացի զօրքէն Աէվրը քաղաքը կենայ , որ Իարիզու ու Ա երսայլի մէջ կ'իյնայ . և տեսնելով որ խռովութիւնը երթալով կը զօրանար

Ի արիզու մէջ , ձիաւոր զօրքէն գոտնի թագաւորական գերմանացի ըսուածը հոսքերել տուաւ , որ այլ և այլ խումբեր բաժնուած՝ քաղաքին մէջ կը պտղտէին ու կը զապէին ժողովուրդը : Աստամբներուն գլխաւորները վախնալով որ իրենց պատրաստած դաւադրութիւնը պարապի կ'ելլէ , իրենց հասարակաց պաշտօնը բանի բերին ու թագաւորին հասկցուցին որ այսպիսի կերպերով սաստիկ սարսափի կը ձգուի իր հաւատարիմ ժողովրդեան սրտին մէջ , ուսկից ինքը ամենեին վախնալու արիթ մը չունէր : Ա ուգովիկոս մէկէն հրամայեց որ այն երկու գունդերն ալ ուրիշ տեղ քաշուին : Հոս միտքս այն չէ որ քննեմ թէ թագաւորի մը իշխանութեանը զէմ եղած դաւաճանութեան առթին մէջ՝ արդեօք այս աստիճանի ներողամտութիւնը նախապատիւ սեպելու է , չէնէ առանց դանդաղելու պատիժ տալը . ես միայն կ'ըսեմ թէ սոյն անձը այն թագաւորն է , զորն որ ասանկ խաբէութեանց , խորամանկութիւններու մատնութեանց ու բռնութիւններու ձեռքով հասարակ աստիճանի մարդու մը վիճակը ձգելէն ետքը՝ բոնաւոր մականունն ալ զրին վրան , և իրբև այդ յանցանքին մեղապարտ բանտեցին ու ետքը սպաննեցին :


Կը շարունակոյի :

### ԱԾԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Եկեղեցի Սրբունոյն Ժրեղվիեսի կամ Պահքեն :

Ա երջի ժամանակներուս կանգնուած երևելի շէնքերուն մէջ Արթուհոյն Ջընըլինեւի՝ եկեղեցին այն քիչերէն մէկն է , որ իրենց մեծագործութեամբն ու մեծութեամբը կը յիշեցընեն մեզի

1 Սրբունոյն ծընըլինեւ և գարու մէջ հովուուի մըն էր , որ Բարիզու մէջ ըրած նշանաւոր գործքերուն համար՝ նոյն քաղաքին պաշտպան սուրբն է :



### Եկեղեցի Արքունույն Ժընալվիեռի կամ Պանթեոն :

Հին ժամանակները . այն ատեն իշխաններն ու ժողովուրդը իրենց փառքը այն պիսի շէնքեր շինելու վրայ դրած էին , որոնք այս կառուցողներուն յիշատակը յաւիտեան պահեն իրենց ամուր հիմնոցը հետ :

Այդ հոյակապ շէնքը բարձրաւանդակի մը վրայ կանգնուած ըլլալուն՝ բոլոր Բարիզ քաղաքը դիմացը կը բացուի . բայց իրեն փառահեղ տեսքն ալ կանկ առնել կու տայ ճանապարհորդին : Հեռուէն գմբէթը կէս մը ամպերու մէջ ծածկուած կը տեսնուի . ատենօք այդ գմբէթին վրան խաչ մըն

ալ կար , որ այն բարձրութենէն գեղեցիկ կը փալիլըլար : Իշկեղեցւոյս հիմնարկութենէն շատ կանուխ երբ շինութիւնը որոշուեցաւ՝ նախ և առաջ 1757 տարւոյն սկսան հոնտեղի երկիրը լաւ մը քննել , պնդացընել հողը , փոսեր բանալ ու մէջը մեծամեծ ցիցեր տնկել . այդ աշխատանքները 7 տարի քշեցին , մինչև 1764 թ ուղովիկոս Ժե ֆառաւոր հանդէսով հիմնարկութեան առջի քարը դրաւ : Հիմնարկութիւնն որ այդքափ երկար ատեն քշեց , անոր համեմատ առաջ գնաց ամբողջ շէնքն ալ , և վախտուն տարուան մէջ հազիւ լըն .

յաւ . իսկ ծախորը 25 միլիոն Փրանգե  
աւելի գնաց : **Դ**արտարապետութիւնը  
Առաջ գաղղիացւոյն աշխատանքն է ,  
որ իրեն հանձարոյն շատ պատիւ կ'ընե .  
որովհետեւ ինքը իրմէ առջի դարերուն  
ընդհանուր սովորութեանը չնայելով  
հին ճարտարապետութեան պարզու-  
թեանը ջանաց նմանցնել այդ շենքը :  
Առաջ կարծես թէ աւելի ուզեր է  
տաճար մը կանգնել քան թէ եկեղե-  
ցի . փոխանակ այն զրան վրայի սովորա-  
կան աշտարակներուն՝ մեծագործ ճա-  
կատ մը շինեց , ու հրաշակերտ գմբէթ մը ,  
զորն որ փոխանակ գոթացի զարդերով  
ճոխացընելու՝ կարգ մը սիւներ զրաւ ,  
որոնց մէջէն լցուը մտնելով՝ կ'երթայ  
Ճերմակ ու փայլուն պատերուն վրայ  
կը զարնէ . այսպէս Պաղպիոյ մայր ե-  
կեղեցեաց խորհրդաւոր վսեմութեանը  
տեղ հին տաճարներուն շքեղութիւնը  
կենդանացուց :

Եկեղեցւոյն ընդհանուր յատակա-  
գիծը՝ յունական խաչի ձև է . ասով  
չորս խմբարան՝ կը ձեանան , և ասովք  
չորսը մէկտեղ կու գան կը միանան մէկ  
կեդրոնի մը վրայ , ուր է գմբէթը :  
Պալսաւոր ճակատը զրսի սիւնազարդ  
անդաստակ մը ունի , որ Հառմայ պան-  
թէմնը միաք կը բերէ . այս կորնթական  
սիւները 22 են , և խրաքանչիւրը 58  
ոտք 3 բթաշափ բարձրութիւն և 5 ու  
կէս ոտք տրամագիծ ունին . իսկ այս  
անդաստակը մտնելու համար՝ 11 ոտք  
աստիճան վեր ելելու է : Երախ չորս  
խմբարաններն որ ըախնք՝ իւրաքանչիւրը  
երկու կողմէն շրջապատած են երկայն  
թեերով , որովք մէջտեղի մեծ խմբա-  
րանէն կը զատուին կորնթական սիւնե-  
րով . այդ սիւները 37 ոտք 8 բթաշափ  
բարձր են և 3 ոտք 6 բթաշափ տրա-  
մագիծ ունին : Այս բազմութիւ-  
նը եկեղեցւոյն պարզութեանը հետ  
միանալով ազքի աղուոր կ'երեայ :

Արբուհւոյն Աշնըլիկէի ներքին եր-  
կայնութիւնը 282 ոտք է . լայնութիւնը ,  
մէկ կողմնական խմբարանին ծայրէն

ինչուան մէկալին ծայրը առնելով՝ 238  
ոտք կու գայ . իսկ իւրաքանչիւր խմբա-  
րանին լայնութիւնը՝ երկու կողմի որ-  
մերուն մէջտեղէն առնելով՝ 99 ոտք ու  
4 բթաշափ է : Վամբէթը չորս կամարա-  
կաներու վրայ կը բարձրանայ , որոնք  
խմբարաններուն անկիւններուն վրայ  
զրուած են և խմբարաններուն սիւնե-  
րուն նման սիւներով զարգարուած : Ե-  
րեք մաս ունի գմբէթը . առաջին մասը  
գետնին երեսէն 178 ոտք բարձր է . եր-  
կրորդ մասը , ուսկից ջանացած է ճար-  
տարապետը շատ լցու անցընել , 209 ոտք  
ու 7 բթաշափ բարձրութիւն ունի յա-  
տակէն : Իսկ զրսի կողմէն՝ գմբէթը  
նախ 32 կորնթական սիւներով բո-  
լորածե շրջապատ մը ունի , որոնց իւ-  
րաքանչիւրը 34 ոտք ու 3 բթաշափ  
բարձրութիւն ունին և 3 ոտք ու 4 բթ-  
աշափ տրամագիծ : Այս սիւներուն  
վրայ կը կենայ այն մեծ կլորը , որ  
գմբէթին երրորդ մասն է . այս կլորին  
տրամագիծը 73 ոտք է , իսկ բարձրու-  
թիւնը 43 ոտք . վրան պղնձի թիթե-  
ղով ծածկուած է , և տասնըլից գուրս  
ցուած կտոր բաժնուած : Իսկ իր կա-  
տարը այլեւայլ անգամներ փոխուած է .  
Ի սկզբան բոլորածե պատուհան մը ու  
լապտեր մը շինած էին հոն . եսքը այս  
զարդին տեղ պատուանդան մը զրուե-  
ցաւ , որուն վրայ 27 ոտք բարձրութիւ-  
արձան մը պիտի զետեղուէր : Ուեծին  
Կարուէնի կայսերութեան ատեն նո-  
րէն փոփոխութիւն եղաւ ասոր վրայ ,  
որ ինչուան հիմա կը տեսէ . բոլորի լապ-  
տեր մը շինեցին՝ ութը սիւնով շրջա-  
պատած , որ վեց կամարածե պատուհան  
ունի . Պաւրալոնէանց վերագարձին ժա-  
մանակը այս լապտերին գմբէթին վը-  
րայ ոսկեզօծ պղնձէ պսակ մը աւելցու-  
ցին , որ ութը հրեշտակի գլուխ և ու-  
թը շուշանի ծաղիկ իրարու հետ խառ-  
նուելովը կը ձեւանար : Այս պսակին  
մէջէն գունտ մը կը բարձրանար , որուն  
տրամագիծը 4 ոտք ու 4 բթաշափ էր .  
և ասոր վրայ ալ խաչ մը կար՝ 19 ոտք  
5 բթաշափ բարձրութեամբ և ամէն  
մէկ երեսը 11 բթաշափ լայնութեամբ .

բայց այս խաչը ետքը վերցուեցաւ :  
 Այդ շենքը Ի՞ստուծոյ պաշտամանը  
 տաճար մը ըլլալու համար կը շինուէր .  
 և անոր համար բոլոր ներսի ու գրսի  
 զարդերը քանդակագործ գրուագները՝  
 քրիստոնէական կրօնից վսեմտեսարան  
 ները կը ներկայացընէին, և Ո՞վվէսի ,  
 Ահարոնի , Յեսուայ , Դաւթի և այլն  
 կենաց գիպուածները կը պատմէին :  
 Բայց Գաղղիոյ ( Օրինադիր ժողովքը ,  
 որ ամենայն բարեկարգութեան հետ  
 կրօնքն ալ վերուց , 1791 տարւոյն փո-  
 խեց Արքուհի Ժանըվիեւը ու գերեզ-  
 մանատուն ըրաւ այն երեւելի ազգայ-  
 նոց , որոնք կամ իրենց հանձարովը ,  
 կամ բարելաւութեամբը և կամ ի-  
 րենց ըրած ծառայութիւններովը բա-  
 րերար եղած էին հայրենեաց : Իսով  
 Արքուհի Ժանըվիեւ եկեղեցին անունը  
 փոխեց ու Պանթէռն Գաղղիական ըսուե-  
 ցաւ . բնականապէս այն ամէն բաներն  
 ալ վերցուեցան , որոնք կրօնից նշաններ  
 էին ու շինուածքին եկեղեցի ըլլալը կը  
 ցուցընէին : Աւ շենքին եռանկիւնի Ճա-  
 կատին վրայ այս պարզ վերտառու-  
 թիւնս զրոշմել տուին . Արանց ահանա-  
 ռուաց երախտագէտ հայրէնիք : Աերքին  
 կողմը ազատութեան ու նոյն ատենուան  
 հասարակաց բարոյականին նշանները  
 սկսան դուրս ցատքել . ամէն կողմ այլա-  
 բանութիւններու տակ՝ մնարդուս իրա-  
 ւունքները , օրինաց կարողութիւնը ,  
 հայրենասիրական անձնանուիրութիւ-  
 նը և ազգին զօրութիւնը կը ներկայա-  
 նային : Պանթէռնին մէջ թագուելու  
 առաջին պատիւ ունեցողն եղաւ Արտա-  
 պոյ մեծ Ճարտասանը . Հոս թագուեցան  
 Յովհ . Յակոբ Առուսոյ ու Աղջէր  
 ալ , հոս նաև Արայի պէս գազանա-  
 սիրտ մարդը , որ անարգանք ըրաւ այդ  
 տեղւոյն : Աարոլէսն իր կայսերութեան  
 ժամանակ՝ հրամայեց որ Պանթէռնը  
 գարձեալ եկեղեցի փոխուի , միանգա-  
 մայն երեւելի արանց գերեզմանատեղի  
 ալ ըլլալով : Իսով հոս թագուելու ար-  
 ժանացան Անդէպէլլոյի դուքս Ա ան  
 մարտախտաը , Ա ակրանք մեծ երկրա-  
 չափը , Պուկէնվիլ երեւելի Ճանապար-

հորդը , և ուրիշ շատ հաշակաւոր ան-  
 ձինքներ : Պուրապոնեանց վերադարձին  
 ժամանակ՝ վերոյիշեալ վերտառութիւ-  
 նը վերուցին , և անոր տեղ հետևեալ  
 վերտառութիւնը դրին . Ասպոնծոյ բարուոյ  
 և Նեծի ընդ պանութեամբ Սրբուհուոյն  
 Գևուականայ Լուրդովիկոս ժե չժնեաց , Լո-  
 ռովիկոս ժե Վերադարձոյ : 1830 տարւոյն  
 յուլիսի իրեք օրուան խռովութենէն  
 վերջը առջի վերտառութիւնը նորէն  
 դրուեցաւ , ու ինչուան ետքի ժամա-  
 նակներս երեւելի արանց գերեզմանա-  
 տուն էր . բայց Ա ուգովիկոս Աարոլէսն  
 Գաղղիոյ հիմակուան կայսրը հրամայեց  
 որ գարձեալ Աստուծոյ պաշտամանը  
 ընծայուի այդ շենքը :

## ՄԱՆՐԱՎԵՐ

Հարատարմորիւնը անվարձ չմնար :

Աարգարիտա Ա ալուացի թագութիւն  
 իր Հենրիկոս Գ. եղօրը , ու իր երկա-  
 նը Աաւարրայի թագաւորին գէմ պա-  
 տերազմբացեր էր : Ասիկայ անգամ մը  
 իր պղտի բանակը Ա ինէօվ տ' Ա ժան  
 ըսուած քաղաքին դիմոց դրած կը կե-  
 նար . դիպուածով նոյն տեղւոյն քաղա-  
 քապետին հայրը , որ Աարոլս տը  
 Աիկօգա կ' ըսուէր , իր բանակին մէջ  
 կը գտնուէր . Աարգարիտա այս բանս  
 իմանալով՝ հրամայեց քսան երաւնն զի-  
 նուորի մը որ առնեն տանին զանիկայ  
 քաղաքին պարիսպներուն տակը , և թէ  
 որ տղան քաղաքին դռները բանալ  
 չտայ՝ հոնտեղը սպաննեն : Օ ինուոր-  
 ները այս անգութ առաջարկութիւնն  
 ըրին Աիկօգայի տղուն . բայց հայրը  
 մէկէն ձայնը բարձրացուց ու կանչեց ի-  
 րեն օրդւոյն . Ա տածէ , որդեակ իմ ,  
 թէ գաղղիայի մը ինչ հաւատարմութի  
 պիտի ունենայ ու ինչ պարտք ունի . և  
 թէ որ ես ըսած ըլլայի քեզի որ անձնա-  
 տուր ըլլաս , այդ խօսքն ըստով քու  
 հայրդ չէր ըլլար , հապա մատնիչ մը ,  
 վատ մարդ մը , և թշնամի քու՝ ու քու  
 թագաւորիդ պատուցին „ : Օ ինուոր-